

ՄԱՔՍԱԻՈՐՆԵՐԸ

Մաքսաւորները հոռոմայիցի պաշտօն-
եաներ էին. անոնց գործն էր այլեւայլ
կարգի տուրքեր հաւաքել (արտօրէից և
ճամբաններու տուրքեր, տասանորդ, մաքս
և այլն):

Ա. ՀՈՐՄԻ ԵՒ ԿԱՅՐՈՒԹԵԱՆ ՄԻՈՒ ԵՐԿԻՐՆԵՐՈՒՆ ՄԷՋ

Մաքսաւորը կամ հարկահանը կապա-
լով իր վրայ կ'առնէր տուրքերը, իսկ կա-
պալառութիւնը տեղի կ'առնէնար անուր-
դով: Եւ որովհետեւ կամ ամբողջութեամբ
եւ կամ գէթ մասամբ կառավարութեան
վճարում ընելու համար պէտք էր մեծ
գրամագլուխ ունենալ, այդ պատճառաւ
կապալառուներու ընկերակցութիւններ կը
կազմուէին: Կայսրութեան ժամանակ կա-
պալառութեան պայմանաժամն էր հինգ
տարի:

Այս եղանակը թէև նպատաւոր էր
պետութեան, բայց հակահասկն էր հարկա-
տուներու համար, որոնք կեղեքումներու
և տեսակ տեսակ խուժողութեան վարձու-
ներու ենթակայ կ'ըլլային, վասնզի կապա-
լառուները ամէն ճիգ կը թափէին պետա-
կան գանձին իրենց վճարած կամ վճա-
րելիք գումարէն աւելին գանձել ժողո-
վուրդէն:

Այս հարկահաններն էին, որոնք կը
կոչուէին մաքսաւորներ: Անոնք իրենց ձեռ-
քին տակ ունէին երկրորդական պաշտօն-
եաներ (ճամբու բաժտու, հարկահաւաք
եւ այլն), որոնք մեր օրերու մաքսատանց
պաշտօնեաներու նման կը կենային կա-
մուրջներու գլուխը, քառազիններու վրայ,
քաղաքներու գուռներն ու նաւահանգիստ-
ները: Ստորին դասակարգէ ընտրուած այս
պաշտօնեաները անբերիւղ որոշեալ սակէն
աւելի տուրքեր կը կորզէին ժողովուրդէն:

Այս պատճառաւ ժողովուրդին մէջ ա-
ռածի կարգ անցած էր սա խօսքը. «Ամէն
մաքսաւորները աւազակներ են»: Կիկերոսն
կը գրէ թէ՛ ամենէն անարգ գործն է մաք-
սաւորութիւնը: Կարելի չէր այդ պաշտօն-
եաներուն դէմ զանգ արթնալ, վասնզի

չառ անգամ վերին իշխանութիւնները չա-
հակից էին անոնց:

Բ. ՊԱՆԵՍՏԻՒ ՄԱՔՍԱԻՈՐՆԵՐԸ ԾՈՒՈՒՍ ԺԱՄԱՆԿ

Թիսուսի ժամանակ Յուլիան և Սամա-
րիան, զորս հոռոմայիցի գառաւոր մը կը
կառավարէր, Հոռոմի իրաւասութեան են-
թարկուած էին, իսկ Գալիլիան ու Պերէսն՝
Մեծն Հերովդէսի որդւոյն Հերովդէս Անտի-
պատի, և Տրաքոնացւոց ու Արիւինացւոց
երկիրներն ու Իտալիան՝ իր Փիլիպպոս
եղբոր: Հետեւագլխ Յուլիանի և Սամարիոյ
հարկերը ի հաշիւ Հոռոմի կը հաւաքուէին
ու միւս երկրամասերունը՝ ի հաշիւ յիշեալ
երկու չորրորդապետներուն: Ղևի կամ
Մատթէոս Հերովդէս Անտիպատի հարկա-
հաւաքն էր Կափառոնաւոմի նաւահանգիս-
տին մօտ (Մատթ. Թ. 1, 9), և Զաքէոս
հոռոմէական կառավարութեան՝ Երիքովի
մէջ (Ղուկ. ԺԹ. 2): Մատթէոս պարզ ամառ-
ասուր մըն էր, ընդհակառակը Զաքէոս,
զոր Ղուկաս աւետարանիչ ամաքսապետ
կը կոչէ, հարկերու կապալառուն էր թե-
րեւ Երիքովի գաւառին:

Յովհաննէս Մկրտիչ Թորոնանի եղբը-
քը բարունով առնն յորդորեց մաքսաւոր-
ներուն՝ որ օրինական սակէն աւելի տուրք
չպահանջին (Ղուկ. Գ. 13): Զաքէոս կը
խոստանայ Թիսուսի՝ քառապատիկը հա-
տուցանել անոնց, որոնց զիկանք ըրած կը
(Ղուկ. ԺԹ. 8): Այս բառը յունարէն բը-
նագիրին մէջ կը նշանակէ սուս գրպատու-
թիւններ ընկող զրաւ կորզել: Արդարեւ հար-
կահաւաքները չարաչարութեամբ ասոր ա-
նոր դէմ իբրև մաքսախոյսնիկ սուս տմ-
բաստանութիւնի կը յերիւրէին ու այս
պէտով մեծամեծ գումարներ կը կորզէին:
Այս պատճառաւ Հրեաները կ'ատէին մաք-
սաւորները՝ մեղաւորներու, պոռնիկներու
ու միջև անգամ հեթանոսներու կարգին
գասելով գանոնք:

Պաղեստինի մէջ երկրորդական հար-
կահաւաքները ընդհանրապէս Հրեաներ
էին: Այս պարագան ալ աւելի ատելի
զարմուշած էր զիրենք, վասնզի բացի
կեղեքիչները ըլլալէ՛ էին նաև գործիքները
աստուածապետական կարգերու թշնամի
Հոռոմայեցւոց ու մասնիչներու դեր կը
կատարէին թէ՛ քաղաքական եւ թէ՛ կրօ-

նական տեսակէտով: Այս պատճառաւ է որ շատ Իսրայելացիներու համար խզճի խնդիր էր սա կէտը՝ թէ «պէ՞տք է հարկ տալ կայսեր թէ ոչ»: Վճարելով այդ հարկը՝ հեթանոս թագաւորութիւն մը Աստուծոյ թագաւորութեան հետ փոխանակած չէի՞նք ըլլար միթէ: Ահա թէ ինչո՞ւ Հրեաները մասնաւորապէս կ'ատէին մաքսաւորները ու պարկեշտ մարդոց ընկերութիւնէն դուրս վտարած էին զանոնք (Ղուկ. է. 34) ու կը զգուշանային սեղանակիրը ըլլալ անոնց (Մատթ. Թ. 11, Մարկ. Բ. 16, Ղուկ. Ե. 30), ու այսպէս բացարձակապէս զրկած էին զանոնք ժողովուրդի հաղորդակցութենէն: Արգիլուած էր նոյնիսկ անոնց ուղորմութիւնը ընդունելու ու զրամ փոխանակել հետերնին: Ռարբիւները մինչև ան-

գամ կ'ըսէին թէ մաքսաւորներու զղջումը ու հետեւաբար անոնց փրկութիւնը անկարելի բաներ են:

Հասկնալի է ուրեմն՝ թէ ինչո՞ւ Փարիսեցիները չէին ներեր Յիսուսի յարաբերութիւն ունենալ մաքսաւորներուն հետ և բարեսպակամութիւն ցոյց տալ անոնց հանդէպ և թէ ինչո՞ւ ինքն իսկ Փրկիչը խիստ լեզու մը կը բանեցնէր անոնց գէժ, Նթէ եղբայրդ չլուէ Եկեղեցիին՝ «հեթանոսի ու մաքսաւորի պէս թող ըլլայ անիկա քեզ համար» (Մատթ. ԺԸ. 17): Ուրիշ անգամ մըն ալ կ'ըսէ. «Մաքսաւորներն ու պոռնիկները ձեզմէ առաջ պիտի մտնեն Աստուծոյ թագաւորութեան մէջ» (Մատթ. ԻԱ. 31), վասնզի լսեցին Յովհաննէս Մկրտաիչի քարոզութիւնը և ապաշխարեցին:

Հայացուց՝ Մ. Ե. Ն.

ԲԱՆԱՍԵՂԾԱԿԱՆ

Պ Ա Տ Կ Ե Ր Ա Շ Ա Ր Ք

Առ . . .

Ա.

Չէին փայլեր քու աչերդո՞՛ թափուն մեծ յոյսերով,
 Ու չէին բնաւ գուեակել ջանար անոնք նրբաններն
 Խորհրդաւոր երկիւնքին. զի կը մնայիր դուն հակած
 Ակօսներու խոսին վրայ ու այգիի ուռերուն.

Հորիզոնին ծիրը երբ չէր բըռնկած սակաւին,
 Դուրս կ'ելլէիր, գործիքներդ ուսոյ առած, տուներէն.
 Գիտէիր թէ մօտ է օրն՝ ու, առանց սին խօսերու,

Դուն կ'երթայիր ձորերու եւ սըրբասուն սիրտերու
 Խոնարհութեանը մէջէն, լըռիկ, անո՛նց ետեւէն՝

Որոնց Յիսուս կը պատմէր առակներն իր գեղեցիկ:

Բ.

Չընձարտութի՛ւն. զայն փոքրիկ մանուկ մ'նեղեց իրկրան
 Երփնապակոյն վրայ, ուր կը ծաղկէին վարդենիք
 Հրեւեակաձեւ սլացումով: Այն ասեմ ա՛յնքան բարի
 էր մարդը դեռ, որ կուտար իր պարզ հոգին՝ իրերուն: